

ԺԵՐԱԿ

ԱՄՍՈՐԵԱՅԻ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՀԱՆԴԵՍ ԴՊՐՈՑՆԵՐՈՒ ՅԱՏՈՒԿ

ՎԻՃԱՐԱԿՈՒԹԻՒՆ ՆԻԿՈԼԱՍԵԱՆ ԱՌՋՆԱՆՑ ԲԱՐՁՐ ՎԱՐԺԱՐԱԿ

Ա. ՏԱՐԻ — Թիկ 8

(Գի՞ն 40 Փմբ.)

1913 ՅՈՒՆ

ՀԱՅ ԳԻՐԸ ԵՒ ՀԱՅ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ

Տրամաբանորէն լեզու և գիր իրարմէ անջատ չեն. բայց իրականութեան մէջ ամէն լեզու չառակ յատուկ գիր: Ուրիշ խօսքով՝ խօսուած ամէն լեզու իրեն յատուկ գիր և հետեւարար գրականութիւն չունի: զոր օր. աշբաներին, յրեաներ, չկրիզերէն և այլն, լեզուները իրենց յատուկ գիրեր չունին:

Հայերէն ալ այսպէ՞ս էր. այսինքն՝ հայ աղջը Ս. Մեսրոպի գիւաէն յառաջ իր խօսած լեզուով գրելու համար գիր ունէ՞: Ասիկա շատ հետաքրքրական և զիանորէն ալ չա՛տ կարեւոր հարցում մընէ, որուն պատասխանը դժբախտաբար չէ՝ արուած մինչեւ հիմայ: Կարծողներ կան, թէ Հայերը յունարէն կամ ասորերէն զիրերով կը գրէին հայերէնը. ճիշդ այնպէս, ինչպէս զոր օր. այսօր հայերէն ասուերով կը զրենք մասնաւորապէս բուրժենինը: Բայց այս կարծիքը արժէք մը չունի. վասն զի հայերէնի յատուկ կարգ մը հնչիւնները արտայայտող զիրեր կը պակսին ասորի և յոյն լեզուներու մէջ: Թէև ասոր ալ կը պատասխանեն, թէ մասնաւոր նշաններ կամ զրախումբեր կային, որ կը գործածուէին՝ հայերէնի յատուկ հնչիւնները արտայայտելու համար: Այս պատասխանն ալ զինտական ոյժ մը չունի. որովհետեւ՝ եթէ այդպիսի զրականութիւն մը մշակուած ըլլար Ս. Մեսրոպի գիւաէն առաջ, ու է եթեկոր մը մնացած պիտի ըլլար(*) գոնէ արձանագրական (քորերու վրայ զրուած աղևաց յի-

(*) Ծմբ.—Կ'ըսուի թէ Յոյն գիրենով և ուկեղաբեսն հայերէնով գրուած գիրք մը կայ եղեր, այն ալ ասորերէն զիրերով ծանօթագրուած, որ ոչչացեր է: Նոյնպէս կայ եղեր եւ բաւազէմ «Ասորերէն զիրերով» և «հայերէն լեզուով» Աւետարան մը, Ասկի-Աւետարան յորջումը (Տե՛ս ՇԱՄ հայ կենսագրութիւնց, Ա. Յ. Այգազեանի. հատուր Երրորդ, էջ 178 - 179):

Ասոնց մասին բան մը չենք կընար բաել, ո՛չ միայն անոր համար որ անձանօթ են մեզ, այս այդ տեղեկութիւնները տուողը մասնազէտ մը, գիտուն մը և այս նէւթերու մէջ վատահելի մէկը չէ:

շատակարաններ) գրականութենքնեն: Մինչ իրողութիւնը այն է, որ հայ գիրերու զիւտէն յառաջ արձանագրութիւնք յունարկն զեզուով գրուած են: Այսպէս ուսու հայագէտ Բրօֆ. Նվկողայսու Մասի, Գատնիի մէջ (Երևանի մօտ, Ազա գետին վրայ) կատարել առուած հնագիտական պեղումներու հետեւանքով՝ երևան եկան Տրդատայ սարաւոյթին (Տախտին) մնացորդները, որոնց մէջ գանուած մարմարեայ սիւներ բոլորովին յունարէն արձանագրութիւն կը կրեն: Այս օրինակը յիշեցինք անոր համար, որ Տրդատի ժամանակը խոր հսութեամբ մը չբաժնուիր Ս. Մեսրոպի գիւտի ժամանակէն, կլորիկ հաշով դար մը, և զետ այդ գարուն մէջ յունարէն է տիրողը արձանագրական գրականութեան մէջ ալ:

Ահա՝ արսպիսի շատ շանկան և շատ կարեւոր պատմական և գիտնական դժուարութիւններով շրջապատուած է Ս. Մեսրոպի գիւտը կանխող ժամանակը: Եւ Հայերէն գիրերու գիւտին վրայ խօսելու և զրելու ատեն՝ անկարելի է չանդրագառնալ այս խնդիրներու վրայ, որոնց լուծումը եթէ գեռ գտնուած չէ, բայց այդ իսկ պատճառով իրաւունք ունինք աւելի ևս հետաքրքրութիւն:

Մէնք կը կարծենք որ Հայերէնը միշտ գործածուող լեզու մըն էր հայութեան բոլոր խաւերուն մէջ, և հայ ազգին քրիստոնէացու մոլ՝ աւելի ևս մըշակուեցաւ, զարգացաւ, նրբացաւ, իրրեւ արդիւնք վերծանողներու և քարոզիչներու աշխատութեան եկեղեցւոյ մէջ. և երբ Ս. Մեսրոպ հայերէն գիրերը գտաւ, կարելի եղաւ այդ մշակուած լեզուն գրել այնքան մաքուր և զեղեցիկ կերպով: Թէև Գոլդան Երգեւուն մնացորդները կ'ապացուցանեն, որ Հայերէնը հայ ազգին քրիստոնէացու մէն յառաջ ալ մշակուած էր, բայց նկատի առնելով, զոր օր. Աւետարանի և Սաղմոններու հայ թարգմանութեան լեզուն, իրաւունք ունինք ենթադրել, որ մշտախօս լեզու մը այսչափ կրնայ զարգանալ, առանց օտար կամ մուրացածոյ գիրերով մշակուած զրականութիւն մը ունենալու:

Այս նախընթաց դժուարութիւններէն եաքը կը հանդիպմէնք ուրիշ դժուարութեան մը, այն ալ սա է. Ս. Մեսրոպին գիւտը ի՞նչ է. հայերէն 36 գիրեր յոյնչի ստեղծեց, թէ քանի մը հատերը միայն: Այս հարցումներուն ալ պատասխանները տարբեր տարբեր են: Ես իսկ հայ պատմաբանները որոշ բան չեն զիտեր և պատմուածները գոհացուցիչ չեն: Բայց գիտութիւնը այս մասին գոհացուցիչ լուծում մը գտաւ, և հիմա գիտենք, թէ Ս. Մեսրոպ Յունարէն այլուրէնքը հայացուց, զուտ հայ նշիւնները արտայատող գիրերը հնարեց և ստեղծագործեց հայ լեզուի 36 գիրերը:

Այս բացարութիւնները, որ դրական հանգամանք մը ունին, ամենեւին չեն նուաղեցներ Հայոց այն աւանդական պատմութիւնը, որուն համեմատ Ս. Մեսրոպ սասոյդ, երկար և տաժանելի աշխատութիւններէ եաքը և լեսիլիով միայն կրցաւ հասնիլ իր ցանկալի նպատակին՝ իրրեւ աստուածային պարզե ընդունելով հայերէն այլուրէնքը: Վասն զի Ս. Մեսրոպի պէս գիտուն, լեզուագէտ, հզօր նկարագրի տէր, մնեց գաղափարներու նուիրուած և ստեղծագործելու ընդունակութեամբ ջրդեղուած՝ մաքուր, սուրբ անհատականութիւն մը, իր բնախօսական և հոգեխօսական ամբողջ կեանքին մէջ գործունեայ է, անոր արթ-

նութիւնն ալ, քունն ալ սևեռուած բեւեռուած է որոշ նպատակի մը : Հետեւար այսպիսի զարմանահրաշ անձնաւորութիւն մը, եթէ տեսլիքի մէջ ալ կը նետապնդէ իր ցանկալի նպատակը, եթէ իր հաւատացեալի վճիռ էութիւնը գերբնային և ասաւածածային բարձրութիւններու մէջ կը սաւառնի և կը ներնչուի, ասիկա ևս ամէնէն բնական վիճակ մը կը գտնեմ, և միանգամայն զգաստացուցիչ յանդիմանութիւն մը անոնց համար, որ ընդունակ չեն գաղափարի բարձր տեսլիններու վայելքին : Արդէն Ս. Մեսրոպի խմորով ստեղծուած անձնաւորութիւններու յայտնութիւնը ազգերու մէջ՝ ինքնին հրաշք մըն է և այսպիսի հրաշալի անձնաւորութիւններու կեանքն ու գործերն ալ միշտ վե՛ր են, միշտ բա՛րձր են, միշտ հրաշալի՛, միշտ պաշտելի՛ են — քան հասարակ մահկանացուններունք : Ես կը սիրեմ, որ մեր ուսանող սերունդը լա՛ւ ըմբռնէ այս իրողութիւնը, և Ս. Մեսրոպի գիւտին հրաշալիութենէն մազի չափ բան մը չնուազենէ, զիտութեան յաւակնուառութեամբ և զրականութան արհամարհանքով . որովհետեւ զիտական և զրական բացատրութիւնները հրաշալի գիւտին չութիւնը կը լուսաբանեն և զիւրութիւն կ'ընծայեն մեզ հասկընալու Ս. Մեսրոպի թանկագին աշխատութեան և սքանչելի գիւտին բովանդակ նշանականութիւնն ու արժէքը :

Հայ ազգը իր գոյութիւնը կը պարտի իր Եկեղեցւոյն և Ս. Մեսրոպի գիւտին, որ ծնունդն է նոյն Եկեղեցւոյն : Ս. Մեսրոպին գիւտովը հասան մեզ Գողթան Երգերը, մեր նախնեաց լեզուն, մեր բովանդակիծանօթ անցեալը, այդ գիւտն է որ հայուն տուաւ յաղախայրուրեան իրաւունքները : Եւ հայ ազգը 1912—1913 հրաւիրուած է տօնախմբեկ Ս. Սեպոպի գիւտին դարադարձը, ընդունելով որ հայերէն այրուբէնքը ստեղծուած է 412ին :

Ես կը կարծեմ որ հայ երկսեռ ուսանողութիւնը ամէնէն աւելի յարմարութիւն ունի ըմբռնելու համար մեր ազգին պատմական կեանքին մէջ 1500 տարուան հրաշալի իրականութեան մը նշանակութիւնը, երբ ամէն վայրկեան գրչով ու գիրքով կը մարզրտաշարուին իր աչքին առջև հայերէն սիրուն և նկուն գիրերը :

Ս. Մեսրոպը այն նշախարհիկ գէմքերէն է, որոնք տիեզերական են, իրեւահվիրայ յառաջդիմութեան և քաղաքակրթութիւն : Եւ որովհետեւ այս գէմքը ճառագայթած է հայ արիւնէն և հորիզոննէն, ան կը խանդավառէ մեզ ոչ միայն իր հրաշալի գիւտով, այլ նաև իր անհատական ամենաբարձր արժանիքով, իր հոյակապ զիլսով, իր պանծալի հայութեամբ :

Ս. Մեսրոպի անունը երբ կը հնչուի, պէտք է խոնարհին զլուխներ խորին ակնածանքի, համոզուած յարգանքի և յորդարուղիս երախտազիտութեան արտայայտութիւններով :

* *

Կիւթէնաբերկի գիւտն ալ ինքնին հրաշագործութիւն մըն է : Առանց ազգի և կրօնի խարութեան, ամէն լեզուի և զրականութեան տարածումն ու զարգացումը, յառաջդիմութիւնն ու կատարելագործումը տպագրական գիւտով

ապահովուած է: Հայ ազգը զիտցաւ իր արթուն, հեռատես, անձնուէր գործիչներու չնորհիւ արեւմուաքի այս զիւտն ալ իւրացնել, իր ամէնէն աւելի վտանգուած և տագնապալի մէկ շրջանին: Հայերէն առաջին ծանօթ տալադրութիւնը եղած է 1512ին, և այդ ժամանակը հայու քաղաքական կեանքին տառապանքները կը պատմականացնէ: Եւ ասի ցոյց կուտայ թէ հայ ազգը իր հալածանքներուն և տառապանքներուն մէջ զիտցած է իր զոյութեան իրաւունքները ուժաւորել յառաջդիմական և քաղաքակրթական ազգակներով:

Սաոյց է որ 412ին մինչև 1512 անգնող դարերու մէջ հայ զրիչը չէ գաղրեր զործել: Բիւրաւոր հատորներ եղած են արուեստաւորներու մասներէն: Զեսապրական կամ զրչագրական զլուխ-գործոցներ կան նախնեաց աշխատոթիւններու մէջ, որոնք ամէնէն բժամինդիր և գեղապաշտ և արուեստանմուռ քննադասաներն իսկ հիացումէ հիացում պիտի զլուրէին: Երանի թէ հայ վարժարաններուն վարիչները ստիթներ ստիթներէին ուսանողները ծանօթացներունախնեաց զրչագրական կամ ձեռագրական արուեստին, որ իր բոլոր փուլերով և կողմերով պիտի հետաքրքրէր այդ թարմ միտքերը. անմանք ուղղակի իրենց զնահատումով և իրենց դատումով պիտի թափանցէին հայու գեղարուեստական կեանքին և հպարտ պիտի զգացին իրենք զիրենք հայ ծնած ըլլակնուն համար: Գրիչներու, ծայլորդներու, ուսկրոններու լէզէսն մը ունինք, որոնց հրաշալի մանակերէն հոսած թանաքներն ու երանգները, ուսկի մաքրափայլ զուգորդումով, ո՞չ միայն մեր նախնեաց ծաշակը, արուեստը կը մարմնացնն, այլ և ցոյց կուտան անոնց անսահման սէրը, առկուն և արագ աշխատանքը մատենագրական կեանքի մէջ: Բիւրաւոր ձեռագիր հատորներ մնացած են մեր նախնիքներէն, և շատ մը բիւրաւորներ ալ կորսած կորսուած: Ամէնէն հին հայերէն ձեռագիրը, որ մնացած է, Աւեստարան մըն է, զրուած Յլ. 9—887ին, որ այժմ կը գտնուի Մոսկուայի Լազարեան ձևարանը, որ 1899ին լուսապատճեմիր հրատարակուեցաւ Բրօֆ. Գր. Ա. Խալաթեանցի ձեռքով: Ստեփանոս Օքրէլեան պատմագիրը կ'ըսէ թէ միայն Սիւնեաց գաւառին մէջ 10,000 տասը հազար) օրինակ Ս. Գիրք կար: Ալ շա՞տ դիւրին է զաղափար մը կազմել զրիչ-արուեստաւորներու առկունութեան և արագութեան մասին: Դեռ այս Ապրիլի վերջերը ես ձեռագիր մը քննեցի, որ Տարեզիր=ձաշոց մըն է, զրուած 1422ին, Երուսաղէմ, Ա. Յակոբայ վանքը, Սամուէլ Աքեղայի մը ձեռքով: Այս ձեռագրին մեծութիւնն է $32 \times 21 \cdot 7 \times 11 \cdot 5$ սմ. 1282 երես, բոլորագիր, երկսիւն, իւրաքանչիւր սիւնակ 30 տող, զրուած Ապրիլ 27 — նոյեմբեր 7, այսինքն՝ գրերէ եօրը ամսուան մէջ: Կարելի է ըսել, որ աւելի արագագիր զրիչներ ալ կը գտնուին, որոնք աւելի կարճ ժամանակի մը մէջ այսպիսի խոսոր հատորներ զրած են, առանց հաշուելու մանր մունք հատորները: Տպագրութեան զիւաը վերջ պիտի տարտ զրչագրելու արուեստին: Բայց տպագրութիւնը իր առաջին շրջանին չատ թերի էր. առաջին տպագրուած զիրքեր շատ վար կը մեան վարպետի գրչէ ելած ձեռագիրներուն քավ, որնց ոճին և ծաշակին կը հետեւէին նոր տպագրիչները: Այս պատճառաւ Հայեր տպագրութեան արուեստը իւրացնելէն ետք՝ զրչագրութեան արուեստը միան.

պամայն պարբալ չեղաւ . ընդհակառակը 1512էն ետքը սքանչելի ձեռագիրներ գրչագրուած են : Պէաք է դիտել կէտ մըն ալ : Ոմանք կը մեզադրեն հայ առաջին տպագրիչները անոր համար որ առաջին առիթով . Աղրարի պէս գիրքեր տպագրեր են , իր թէ չգանուէին ուրիշ աւելի օգտակար գիրքեր , և կ'ըստ մըն թէ ժողովուրդին ճաշակին և պահանջմբին գոհացում կրտային այդպիսի հրատարակութիւններով : Ասիկա շատ սխալ գնահատում մըն է , նոյն իսկ նախատինք մը՝ առաջին տպագրիչներուն և ժողովուրդին : Արտօվհետեւ Աղրարի և ուրիշ թեթև գիրքեր տպագրուեցան փորձի համար , և այդ փորձեւը շատ աշխատութիւն և դրամ կը պահանջէին . հետեւաբար շիտակ չէր , կարելի չէր հայ տպագրութեան վաղորդայնին տպագրել այնքան թերի և միանգամայն թանկ գործեր : Տպագրութեան աստիճանաւոր կանարեղագործումն հետ կը տեսնենք , թէ ժամանակի պահանջներուն համեմատ արժեքաւոր գործեր ալ տպագրուած են :

Տպագրութիւնը ուսանողական աշխատութիւնները գիւրացած է հրաշալի կերպով : Երբ մտածենք , թէ մեր նախնիք ամէն բան գրչով պիտի ընէին , կրնանք ստոյզ գաղափար կազմել կիւթէնպէրկի դիւտին մեծութեան վրայ և որնել մեծ գերմանին լիշտառիք , և երախտադէտ բրայ հայ առաջին տպագրիչներուն և անոնց ռահվիրաններուն , որոնք գիտցան հայութեան ամէնէն տպապալից մէկ շըջանին մտածել մտքի պէտքերուն վրայ , տալով այս տառապակալիք մէկ շըջանին մտածել մտքի պէտքերուն միջոց մը :

Անկիւրիա

ԲՈՅԳԻՆ ՍՊԻՍԿՈՊՈՅ

ՀՈԳԵԲԱՆՈՒԹԻՒՆ

ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԵՐ

Չ.

Թ. Ե Կ Ժ. Գ Ա. Ռ Ե Ր

ԻՄԱՅԱԿԱՆԱՌՈՒԹԻՒՆ (ՅԻՇՈՎՈՒԹԻՒՆ, ԵՐԵԿՈԱԿԱՑՈՒԹԻՒՆ)

Մենք ունինք յիշելու կարողութիւնը , այսինքն վերստին ի մեզ զանելու մեր հոգւոյն բոլոր գործերը որ անցեալին կը վերարերին : Բաց ասափ մենք կրնանք կամ մեր միտքը բերել առարկաները զորս ճանչցած ենք , կամ յղանալ և իրականացնել նոր առարկաներ :

1. Պ'յուչ կ'ըլլան արտաքին ըմբռնումի և գիտակցութեան ստացութիւնները :

Ոմանք կ'անհետանան առանց իմացականութեան մէջ հետք մը ձգելու , ոմանք կը պահպանուին և յիշողութեամբ վերստին յառաջ կը բերուին :

2. Ի՞նչ է Յիշողութիւնը :

Յիշողութիւնը անցեալը յիշելու կարողութիւնն է :

3. Ի՞նչ բանի կը կիրառուի :